

### ԳՐԱԽՕՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

1. Տասնմաներորդ դարի կտակը • Բ. Խալաթեանց թիֆլիս. սպ. Մ. Մարտիրոսեանց 1899. զին 15 կոպ.:

Ընտիր թղթով վրայ մաքուր սպաղրուած 31 փոքրագիր էջով գրքոյի մ'է: Ասով Պ. Հեղինակը կը մեկնէ տասնիններորդ դարու գործադրութեան կարեւոր կտակն «Միտեցէք գմիմեանս»: Ու այն կտակը որ դարեր առաջ աստուածային բերնէ մը որոտաց, նոյն է անոր մերձաւոր դարերուն մէջ արձագանց դատաւ, ու արդ անոր նուազ ձայնը կը լսուի միայն անոնցմէ, որ մարդասիրութիւնը ու է դիւանագիտական անձնաշահութիւնէ, փառքէ ու պատուէ վեր կը դասեն: Պ. Հեղինակն իւր այս գործին ստալին էջերուն մէջ համառօտ տողերով ցոյց կու տայ ներկայ օրհասական դարուն ամբողջ շրջանին մէջ նոր գիտեցումն ու գիտութեանց ծրուածն և անոնց մարդկութեան օճան ըլլալն, ու զարմանք կը յայտնէ, թէ ինչպէս այսպիսի լուսաւոր դարու մէջ տակաւին հակառակ Սիւրեցեք գմիմեանս կտակին, արիւնահեղ պատերազմներ, ազգերու փճացումներ տեղի կ'ունենան, գոր հեղինակը անգրքորէիսմ (Anachronisme) բառով կը սահմանէ: Պ. Խալաթեանց կը գրուատէ Ռուսաց Յարին մարդասիրական մեծ հրաւերը որ մեծ պետութեանց միջեւ խաղաղութեան դաշնադրութիւն մը հաստատելու գորուտելի արդիւնք մը պիտի ունենար: կը յիշէ քաղաքականացեալ ճանչցուած ազգաց մէջ այն ամէն լրագիրներն ու ժողովներն, որոնք ջերմ պաշտպան են պատերազմներու խաղաղ ջնջման, և մարդասիրական գործի ծաւալման եռանդագին սատարող: Արդի եսասէր դիւանագէտ անձանց իսկական ընդմը՝ կը պատկերէ իւր հետագայ տողերով. — «Կրօնը, Հոգու օգնիւ ձգտումները, անկեղծ բարեկամութիւնը, սէրը — պատարկ հնչիւններ են քաղաքագետի համար . . . քաղաքագէտ

մարդը, տեսնելով, որ ուժեղը թոյլին ծնծում է, օգնում է առաջին, թէպէտեւ լինի նա մեղաւոր, եթէ նորանից սպասելիք ունի»: Ու հեղինակին այս խօսքերը իրականացած ճամարտութիւններ են, որոնք ծաւալ դասերը քրիստոնէից անտարանը քրիստոնեաներէն հալածանաց ենթարկուեցաւ: Պ. Խալաթեանց աշխատած է իւր այս գրքոյով ցոյց տալ որ քաղաքակրթեալ ժողովրդան կամ ազգի մը համար բոլորովին անտեղի է դատարարմանց ու հալածանաց դիմելն. կը գրուատէ անցեալ տարուան խաղաղութեան համաժողովը, որ անմոռանալի մարդասիրական յիշատակ մը կ'աշխատէր օրհասական և նորածին պարու միջեւ թողալու, բայց քարձեալ դիւանագիտութիւնը խեղճեց ու չէզոքացուց ընդհանուր մարդկութեան օգտուէտ գործը, ու դարձեալ կեանք տուաւ: *Si vis pacem, para bellum* հին առածին: Ը. Ե.

2. Խաչատուր Աբովեանի հասարակական և գրականական գործունէութիւնը: Հրատարակութիւն Բժ. Ս. Շահ-Նազարեանցի. Մոսկուա սպ. Բ. Բարխուդարեանի 1899. զինն 35 կոպ.:

Մեծադիր 23 էջով գրքոյի մ'է. ասով ծանօթ գրագէտն Յ. Շահնազարեան կը ցուցնէ Ռուսահայ մեծ վիպասանին Խ. Աբովեանի գրականութեան և հասարակութեան ստարած արդիւնքը: Գրքոյիս օր կերպով մը գրուատեք մ'է վիպասանի կեանքին, բաժնուած է շոր մտտերու: Հեղինակն առաջին մասին մէջ կը խօսի կամ լուս ետ կը դատարարէ այն պայքարը որ պէտքի նախանձէն թիւղորեալ, կը մղուի ընդդէմ նորածիլ հանճարներու. ազգիս գրասէր հասարակութեան իսկ ծանօթ է այնպիսի ջլատիչ պայքարն, զոր վիպասանին ժամանակակից կիներն յարոյց և անով ջլատեց Ռուսահայ գրականութեան լուսատու գործիչը. որով Պ. Շահնազարի ճատին անճաշ չէ ձաղկել հիւանդ ուղեղներէն բխած այդ մարդկային ստորնագոյն թերութիւնը. որ ազգի մը կամ որ է իցէ հասարակութեան մարմնոյն հիւժական միկրոքն է: Եթէ ազգի մը կամ հասարակութեան մը նպատակն է դարգա-

նալ և յառջադիմել « . . . ամենապիտանոր նպատակներից մէկը իր անգամների զարգացման, առաջադիմութեան հոգսը քաշելն է: — Չէ՛ որ այդ անգամների վրայ է հասարակութեան բոլոր յոյսերը. չէ՛ որ տառնց մասնիկների զարգացնալուն կազմուածքը կնիայ կմորած գրութեան մէջ ու կամայց կամայ կմտանայ անկման»: Այո, հիշինակին համոզումն է, և ձշուութիւնն ակն յայտնի. ամէն ողջամիտ անձանց նպատակն է դեռարուտիկ գրիչները կամ հանճարները սնուցանել այն դիւթիչ նեկտարով, որ զրչի տակ քաշալեռառքիս բառով կը պատկերի: Երկրորդ մասին մէջ կը խօսի Արտիեանի գրական գործունէութեան վրայ. կը ցուցընէ թէ կնշպէս և ինչ խանդով վիպասանը աշխատեր է Թիֆլիսի և Երեւանայ մէջ հայրենի մանկտին գիտութեան ջանով լուսասրիս, և թէ նախանձն ինչպէս խոչընդոտն եղած է անոր գաստիարակիչ գործին: Ճառին երրորդ մասով կը ցուցընէ Արտիեանի այն ջանքը, որով գիտութիւնը ոսմկին լեզուով ոսմկին ուզած է հաղորդել. վիպասանին «Վէրը Հայաստանի» անուն երկէն վիպայութիւններ բերելով, կը յայտնէ անոր ազգասիրութիւնը և զկէ ի ժամանակակից կղերական գասակարգն ունեցած ատելութիւնն: Գրութեան շորրորդ մասին մէջ կը բննադատէ Արտիեանի գրչին արժէքը ու կըրտէ. «Իրբու հայ անդրանիկ վիպասան, որ իր նիւթի առարկան վեր է տակ իրական կեանքը, Արտիեանը արժանի է կատարեալ համակրութեան: Բայց մեր ժողովրդական գրականութեան գոյոռքիս վերագրել նրան, տակ՝ թէ նա լեզու է ստեղծել, գրականութիւն է ստեղծել, — դա ճիշդ չէ»: Շատ անգամ այս Ռուսահայ անդրանիկ վիպասանին վրայ գրուած է ու այն գրութեանց մէջ կընայ ամենէն կատարեալն համարուիլ Ղուկայ հանգիսի մէջ մի քանի տարի առաջ հրատարակուած վիպասանին կենսագրութիւնը. բայց տակաւին ոչ ոք մի երկար գրութեամբ աշխատած չէ ըննապատական մտղէն անցընելու նոյն վիպասանին բերթութեանը, պատմութիւնները ու նամակները: 1898ին երբ տնտեսաց ալ վիպասանին

մահուան յիմնամեայ յորելեանը, մի քանի թերթեր զրուստիներ կարգալցին վիպասանին վրայ և ոմանը հաբեանցի կերպով փորձեցին անոր երկերուն արժէքն ըննապատկուլ, բայց այդ աշխատանքն միայն փորձ մ'էր. Փափաքելի էր որ Ռուսահայ գրագէտը որ տակին ծանօթ են վիպասանին գործերուն, գանոնը անաշուտ ըննապատկեան ենթարկէին: 1. 6.

3. Ամեն գոնը (կանայք Գ. Չուբարի Սէպիկներում) — Յովհաննէս Շահնազարեան. — Հրատարակութիւն Բժ. Սիմէն Շահնազարեանցի. — Մոսկուա, տպարան Ք. Բարիուպարեանի, 1899. Գիւնն 50 է. Յովհաննէս Շահնազարեան որ արդի ծանօթ գրագէտներէն մին կընայ համարուիլ իւր գանազան փորթիկ երկերով՝ որոց մէջ է և վերոյիշեալ 56 էջերէ բաղկացած մեծաղբ տետրն, զոր նա՝ վեց մասանց բաժնելով, իւրաքանչիւր մասին մէջ ջանացած է ուսումնասիրել Չուբարի վէպիկները՝ համեմատելով այլոց հետ, և միանգամայն իւր երբեմն երբեմն գեղեցիկ խորհրդածութիւններով և անդրաբարձութեան ներով տետրին մի քանի էջերն ալ կենդանացուցած է:

Առաջին մասին հիմն կը զնէ Երուսալմի նշանաւոր վիպասանին խօսքը. «Կեանքը խաղ չի, ոչ էլ զուարճութիւն. . . Կեանքը ծանր աշխատանք է», և այս տողէն աղուած՝ յետ գանազան խորհրդածութեանց՝ կը ցուցընէ թէ ինչպէս կինն այլ իրճակ ունի Հայու թով և այլ Երուսալայի և նոյն իսկ Ռուսաց մէջ. և տակէ առիթ կ'առնու Չուբարի գրուածոց վրայ ուսումնասիրութիւններ ընելու: «Պ. Չուբարը, կ'ըսէ, այն գրողներէն է, որոնք երիտասարդ ծնուած են, երիտասարդ ապրում, երիտասարդ է մեռնում. . . և երիտասարդ ոչ հոգով ու մարմնով, այլ իրենց գրիչ գորութեամբն»: — Տես ներորդ էջը կը պարունակէ լաւ խորհրդածութիւններ, որ նաեւ Պիտարովի վրայ խօսելով՝ Չուբարը անոր հետ կը բաղդատէ, որոյ համար ըսելով թէ «Նա տաղանդաւոր է, նրան մնում է միայն շիւեւ հասարա-

կական կեանքի հետ այդ կեանքը աւելի մտաւաճախութեամբ նպաստակով», կը կնքէ առաջին մասը :

Երկրորդ մասին մէջ Չուբարի « Բարեւորածներ »-ն Մասա Հերոսուէզոյն վրայ իստեղով, անոր թշուառութեան և ապերժանի կենաց գէպերը համառօտի մէջ կը բերէ :

Երրորդ մասն իսկ կը բերէ նմանօրինակ նիւթ կը պարունակէ Չուբարի « Մահտեսի Սարգսի »-ն Մաշոյի բոնի և ակամայ ամուսնութիւնն, որով սա կ'ենթարկուի ստրկական կապանաց :

Չորրորդին մէջ Չուբարի Հասօն ըննադատելով, Յովհ. Եահնապար կը գրէ. « Ինչպէս զրահանական զրուածք իսկապէս շատ թոյլ է և անկատար : Կան, իրաւ է, մի բանի պլուսներ, որոնց կարգում ես ուրախութեամբ... բայց և կան այնպիսի էջեր, սրոնց ընթերցանութիւնից զուրս ես բերում շատ անախորժ տպաւորութիւն » : Յետոյ Հասոյի կենաց վրայ համառօտի կը խօսի՝ գաղափար մը տալու համար այն երկին՝ զոր Եահնապար ամենաանաւորը կը մտնէ « Չուբարի զրահանական զրուածքներից, որոնք ինչ յայտնի են » :

Հինգերորդ մասին մէջ տետրիս հեղինակն կը համառօտէ « Բարեգործներ » — « Մահտեսի Աղա » — « Հասօ » վկայութեան ընդհանուր խնդիրը, այսինքն « Հայուհու ամուսնութեան հարցն » : Նա այդ մասին իւրաքանչիւր էջերը մի բանի ոտանաւոր տողերով կը շանայ աւելի եւս ազդու ընել :

Վեցերորդին՝ համառօտ անգրադարձութեամբ հետեանը մ'է տետրին առաջին մասերուն. հոս նա բողորովին կը պարզէ իր սեփական դաղափարի հետեանայ տողերով. « Իրաւ որ անտանելի է այն պրոթիւնը, որ տեղ մուտմ, ապրում և մեծում է հայուհին... կգայ մի օր, ես հաւատում եմ, հայուհու արեգակն ալ կ'ազգի... պետք է գեղջիւհու՛ ուսումն էլ հոգալ » :

Պ. Յովհ. Եահնապար ուսումնասիրելով Չուբարի վկայքը, կը յաջողի յիշատի իւր գաղափարներն ալ հրապարակ հանելու, և իրեն փափաքին սահման իսկ կը դնէ 55 րոպէս մէջ, բայց մեր գրչին անճակ ըլլալով

այդ մասին տանձին և սեփական կարծիք յայտնել՝ կը թողունք որ ազգային բաղաբական և ուսումնական զարգացումն ամէն ինչ իւր օրինաւոր կարգին վերածէ :

Հ. Ն.

4. Ինքնուսուցիչ անպլիւրէն լիւրուի Պ. Բ. Թորոսեան. Նիւ-Եորք. ապ. էյիսա խալաֆ և ընկ. 1898 :

Գիրքս իւր տեսակին մէջ եղական է, պարզ և որոշ՝ Գերման-Ամերիկեան մեթոտներու վրայ ձուլուած և կրնայ ինքնին առաջնորդ ըլլալ անգլիներէն ուսանողաց :

Պ. Թորոսեանի գրքին մէջ նախ կը կարդանք ուսանողաց ուղղուած այլեւայլ օգտակար խրատներ և ծանօթութիւններ : Ապա այբբենարանը կը սկսի, ձայնաւորաց զուտ ձայները կը բացատրէ. ապազիր և ընթացիկ գրոց օրինակներ կու տայ. վարժութիւններ կը գրէ : Յետոյ կը սկսի անգլիներէն բառեր գրել և անոնց դիմաց դնել հայերէն գրերով հնչումնին և անոնց մասին վարժութիւններ ընել կու տայ, վերջը հնչումները սորվեցուցած բառերուն նշանակութիւնները կը գրէ՝ անոնցմէ կարգուած հրահանգներ բուլ կու տայ, ջերականական կանոնները կը բացատրէ, գիտողութիւններ և ծանօթութիւններ կը դնէ, այնպիսի ընտիր կարգաբանութեամբ՝ որ բնաւ ուսանողին մտաց խանդարում չի պատճառեր : Այս առաջին մասը գրեթէ 100 էջերէ բաղկացած է :

Երկրորդ մասը ընթերցման և հնչմանց կանոնները կը սորվեցընէ, մաս կարգուա կը շարէ նախադրութիւնները, մակբայները, և այլն : Ետա վարժութիւններ ալ անգլիներէն ընտիր ասացուածներով կամ վկայիկներով կը սկսին : Բնաւ զանց չընեն յառաջագի. մական ոճով ջերականութեան կանոնները բացատրել : Ընտանիքի, տեղերքի, ժամանակի, գոյներու՝ վերաբերեալ բառերն ալ իրարու ետեւէ՝ այլեւայլ կրթութեանց բաժներով կը շարէ՝ տալով անոնց հնչումները և նշանակութիւնները :

Էջ 160 կը գտնենք Բենիամին Ֆրանքլինի համառօտ կենսագրութիւնը զոր գրքի

Հեղինակը լաւ յորդորականով մը կը վեր-  
ջացրնէ: Շարկապնեբու, ձայնարկութիւննե-  
բու, բայերու մասին ալ ամփոփ բացատրու-  
թիւններ կան:

Երրորդ մասը՝ անգղիերէն խօսակցութեան  
վարժութիւն ընելու համար է: Նախ կը սկսի՝  
խօսակցութեան կերպին համար ճանի մը  
լուսոններ տալ. վերջը՝ ողջունելու, օգի,  
չուկայի, հացագործի, ճաշարանի վերաբե-  
րեալ գործածական և այլ բառերը զրած է՝  
հանգերձ իրենց վարժութիւններով: Պ. Թո-  
րոսեան՝ կը վերջացրնէ իւր գիրքը, անկա-  
նոն բայերու յաւելուածով մը և ուսուցչի  
25 գործապրիլի խրատներով՝ որոնք ուղ-  
ղուած են՝ ինքնին անգղիերէն լեզու սորվիլ  
փափաքողաց: Ամբողջ գիրքը գրեթէ 360  
էջերէ բաղկացած է. տպագրութիւնը մաքուր  
է, թուղթը ընտիր: Ն. Տ.

5. Առ ձեռն Ամերիկեան թատրան Անգ-  
լիերէնէ Հայերէն Պ. Ռ. Թորոսեան. Նիւ  
Եորք. Էլիաս Խալաֆ և ընկ. 1889:

Սա 370 էջերէ բաղկացած է: Հեղի-  
նակն կ'ըսէ իւր յառաջարանին մէջ թէ՝  
« Բառերու ընտրութեանց մասին՝ պէտք եմ  
յիշել որ, գուրս թողուած են. — Բացար-  
ձակ և թրուակաւ—Ածականներն և ուրիշ այն  
ամէն բառերն, որոնք արդէն « ինքնուսուցիչ  
Անգլիերէն լեզուի » ին մէջ զրուած են, և որ  
ամեն Անգլիերէնէ Հայերէն բառարան գոր-  
ծածելու կարողութիւն ունեցողէ մը կը սպա-  
սուի որ անպայման կերպով արդէն զիտցած  
ըլլայ »: Դուրս ձուլուած են նաեւ հասա-  
րակ կենդանիներու և բոյսերու խրթին կամ  
բոժմ՝ աշխատանքու անձի մը անօգուտ բա-  
ռերը. խաղերու, բմպիլիքներու անունները,  
բայց աւելցուցած է, նոր և գործածական  
բառեր, և այլն:

Սոյն բառարանը իր բովանդակած բա-  
ռերով մինչեւ ցարդ երեւցած փոքրիկ բա-  
ռարաններու մէջ, ընտրելազոյնն է: Խնամ-  
քով ամէն բառի շեշտարև և հայերէն գրերով  
հնչումները դրած է ըստ կարելոյն, և անգ-  
ղիերէն բառերուն ճիշտ նշանակութիւնը կու  
տայ և զանոնք լաւ կը բացատրէ:

Ի՞նչ ժամանակուան մէջ՝ առանց վարժա-

պետի Անգլիերէն սորվիլ փափաքողներուն  
համար կարեւոր է թէ ինքնուսուցիչը թէ և  
այս բառարանը:

Ն. Տ.



## ԱՄՆԱՍԻՐ ԱՆԳՐԱՆԻ ԹԵՐԹԵՐ

### ԱՄՆԱՍԻՐ. — Պ. Բառամշեան իւր Հնա-

խօսական և բանասիրական հանգիսի երրորդ  
պրակը ի լոյս ընծայեց ճոխ պարունակու-  
թեամբ. այս անգամ ոչ վիմաստիպ այլ տպա-  
գրեալ լինելով՝ գիրքընթեանչի է և կոկիկ հա-  
տոր մը: Բազմապէսի ընթերցողաց համառօտ  
գաղափար մը կու տանք ասոր բովանդա-  
կած ամենէն շահատէտ և հետաքրքրական  
յօդուածոց վրայ: Բանասիրի Պ. Խմբագիրը  
սուղ էջերու մէջ ամփոփ իմաստներով կը  
ցուցնէ, թէ Հայ պատմութեան համար բե-  
ւեռագիրութիւնը որչափ կարեւոր է: Ըստ  
իւր կարծեաց, այլ եւս նոյն գիտութիւնը  
աւեղծուած մը չէ, այլ ստոյգ ուսում մը:  
Հայ տառերու գիւտէն շատ աւալ Հայաս-  
տանի մէջ գործածուած է բեւեռագրութիւ-  
նը, այդ անուրանալի ճնարարութիւն մ'է  
զոր կը հաստատեն նոյն իսկ ներկայիս գեր-  
ման հնախոյններուն Վասպուրականի մէջ  
գտած բեւեռագիր արձանագրութիւններն:  
Կը գրէ Պ. Բառամշեան.

« ... Հոն բուն Հայաստանի մէջ՝ զանազան  
մեծ և փոքր աղգեր իրենց գոյութեան կզիւր  
կ'ընէին, և ի մասնաւորի Ասորեստանի հզօր  
պետութեան ղեմ՝ մեծ պայքարներ կը մշէին  
բոլոր մէկէն միացեալ, նշանակելով իրենց ա-  
մէն մէկ արշաւանքն ու յաղթանակն՝ աղիւ-  
սեայ ապստամբներու պնակտներու (tablette),  
կամ՝ ընհանրապէս՝ բնական ժայռերու և մաս-  
նաւոր կանգնած յիշատակարաններու վրայ »:

Պ. Բառամշեան կրնար յիշել նաեւ, որ  
իւր վերալքերպիւնները կը հաստատէ նոյն իսկ  
մեր նախնի պատմութեան հայրը, այն էլ ի-  
րուն մէջ, ուր Շամիրամայ Վանայ քարաքրոց  
վրայ կանգնած հսկայ չէնքերու պատմու-  
թիւնը կ'աւանդէ: Բանասիրի գիտութեան

1. Հմմտ. Խորենացի էջ 86. « Իսկ զամենայն երեսս  
գարեի իւր զբաւ ղեմ՝ նորթիւ, բազում ղերս է